

ԱՅԺՄՈՒ ՍՏԸԿԻ ՊԱԿԱՍՈՒԹԻՒՆԸ.

Ստրկի պակասութիւնը այս տարիներու գլխաւոր երեւոյթներէն մէկն է ամէն տեղ, մանաւանդ եւրոպա. եւ այն՝ ոչ միայն մանր եւ աննշան քաղաքներ, այլ եւ մեծամեծ մայրաքաղաքներու մէջ: Ուրիշներէն փոխ ստակ առնուլը գրեթէ անկարելի բան մը դարձած է շատ տեղ. մինչեւ հարիւրին 18 կամ 20 եւ աւելի շահ ալ խոստանաս, մէկը չես գրտներ որ քանի մը հազար ֆրանք կամ բուպլի փոխ տայ քեզի: Ուստի եւ հարկաւ շատ վաճառականներ իրենց խանութները կիսակեն, շատ գործարաններ իրենց գործաւորները կարճրկեն, շատ սեղանաւորներ իրենց վրայ եկած փոխանակագիրները ետ կգարձընեն, առուտուրը ամէն տեղ կգաղբի, եւ մարդիկ նոր վաստակ չունենալով՝ իրենց պատրաստ կամ պահած ստակը՝ — թէ որ ունին՝ — կուտեն արտմութեամբ ու տաքնապով:

Այս ստրկի սովը հարկաւ իրեն պատճառներն ունի, ինչպէս որ հացի սովն ալ առանց պատճառի չլինիր: Միայն թէ հացի սովին գլխաւոր պատճառ՝ երկրիս բերքերուն սակաւութիւնը կլինի. իսկ ստրկի պակասութեան պատճառները շատ տեսակ են, եւ գըլխաւորապէս պատերազմները, ոսկւոյ եւ արծաթի հանքերուն քիչնալը, քաղաքական անհանգստութիւնները, մարդկանց իրարու վրայ անվստահութիւնը, եւ այլն, եւ այլն: Քաղաքական անտեսութիւն ըստած գիտութեան մէջ այս բաները տեղնիտեղը կքըննուին, ու զանազան հնարքներ մէջ կբերուին որ երկիր մը կամ տէրութիւն մը այսպիսի սոսկալի նեղութենէ ու վնասներէ ինչպէս կրնայ ազատ մնալ կամ ազատիլ: Տնտեսագէտներուն խորհրդովը նաեւ այլեւ այլ տէրութեանց հեռատես ու հնարագէտ իշխաններն ու ոստիկանները զանազան հնարքներ կբանեցընեն որ հասարակաց կարօտութեանը դարման մը լինի, եւ տէրութեան եկամուտներն ու ծախքերը որչափ որ կարելի է իրարու համեմատ գան: Այսու ամենայնիւ մեղք որ ետքի երեք տարուանըս մէջ քանի գնաց աւելի իմացուեցաւ որ այս ստրկի սովը այնպէս շուտով ու գիւրաւ անցնելու պէս չէ՝ ինչպէս որ կրնայ անցնիլ հացի սովը, երբոր տարւոյն եղանակաց փոփոխութիւնները կանոնաւոր կերպով մը լինին:

Մեր նպատակէն դուրս է այս նիւթիս վրայ մանրամասն ոճով խօսիլը. վասն զի կը-

վախնամք որ ընթերցողաց շատին անիմանալի եւ ոմանց ձանձրալի գան մեր խօսքերը: Բայց համառօտ կերպով մը յիշատակեմք միայն մէկ երկու դիտելու բաներ՝ որ ամէն մարդ ալ գիւրաւ կհասկընայ:

Քանի որ Քալիֆոռնիոյ ոսկեհանքը բացուեցաւ, այսինքն 1851 տարիէն իվեր, անբաւ ոսկի բերուեցաւ Ամերիկայէն Անգղիա, անկից ալ բոլոր եւրոպա տարածուեցաւ: Յետոյ նաեւ Աւստրալիոյ մէջ ոսկեհանք գտան Անգղիացիք, ու խիստ շատ ոսկի կրեցին անկից իրենց երկիրը: Այս ոսկին առուտուրի մէջ որ մտաւ՝ կարծես թէ առատութեանը պատճառաւ արժէքը կարսընցուց, կամ թէ ապրանքներն ու բերքերը թանկըցան, եւ մինչեւ արծաթն ալ համեմատութեամբ աւելի արժէք առաւ:

Անցեալ 1861 տարւոյն յուլիս ամսոյն մէջ գրեթէ յանկարծակի ոսկին բարձրացաւ ու արծաթը վար իջաւ՝ թէ Անգղիա եւ թէ Գերմանիա. յետոյ Գաղղիան, Պելճիան, Զուլցերին ու հիւսիսային Իտալիան լցուեցան Յ ֆրանքնոց արծաթով, — որ առաջ այնքան սակաւագիւտ բան դարձած էր՝ որ Գաղղիոյ տէրութիւնը ստիպուեալ էր շատ մը Յ ֆրանքնոց ոսկի հանելու: — Այս բանիս գըլխաւոր պատճառ այն կհամարին որ ետքի ատեններս սնդիկի (ժիլայի) մեծամեծ հանքեր գտնուեցան. եւ որովհետեւ սնդիկը բնալուծական զօրութիւն մը ունի՝ կապարի խաւնուրդը արծաթէն զատելու, արծաթ զտելու աշխատանքը ասով թեթեւցաւ ու արժեքը, ուստի եւ արծաթահանքերը սկըսան աւելի բանիլ, եւ արծաթը իւր առաջին թանկութենէն վար իջաւ:

Բայց այս միայն չէր արծաթին արժեքնալուն ու ոսկւոյն նորէն թանկընալուն պատճառը: — Ամերիկայի Միացեալ Նահանգաց մէջ քաղաքական պատերազմը բացուելուն պէս, եւրոպայի ձեռագործներուն Ամերիկա տարուիլը շատ պակսեցաւ. Ամերիկայէն ալ բամպակ գալը գրեթէ դադրեցաւ. պէտք եղաւ որ Անգղիայէն խիստ շատ ոսկի երթայ Ամերիկա՝ բամպակ առնելու պատրաստ ստրկով: այնպէս որ տասը ամսուան մէջ 8 միլիոնէն աւելի լիրայ սթեռլին (գրեթէ 50 միլիոն արծ. բուպլի) յուղարկուեալ է Լոնտոնէն նոր եօրք:

(Աւարտն յառաջիկայս.)